

## ՄԵԴՔԻ ՇՈՒՇԱՆՆԵՐԻՆ

### ՏԱՐԻՆԵՐ ՅԵՏՈՅ

Տարիներ վերջ,  
Մահմանին մէջ ոզուանիւս,  
Կին մը պառկեր էր մահամերձ,  
... Առ քափօր էր անոր աչին,  
Կեդրոնն ոռուն Մայրն Յիսուսին,  
Լոյսեր հազած,  
Ճամբայ կ'առներ դէպի երկին:

Խոր մըսուսի մը ընդերթեն,  
Աշբին անոր եկան, եղան,  
Կըսոր կըսոր տարիներն հին.  
Եղան աղջիկը պարմանի,  
Մեղքի ուորբին գողպըզացող,  
Կինը հասուն,  
Առ կիրենու անդունդն ի վար  
Զինի արձակեց բաւալ բաւալ:

Անոր աչեն ուոյր լոյսին,  
Հըզօր կեանի աղբիւրն ինչպէս  
Հոսեցաւ մէջն իր արխինին.  
Մենին կը մեռնին մէծ կեանին մէջ,  
Յորդումովը մեր ուժերուն:

Թէրեւ ըզզաց մարմինն իր խելին,  
Պառկած կիմն այդ,  
Բաս քեւեր զրբին ուսին,  
Հետեւելու այդ քափօրին:  
Մայրն Ասուծոյ առանց բանի  
Հըրաւեր էր,  
Գէսի կայանին երկինքներուն:

Մըրնեց յանկած.  
Իր աչերուն՝ շուրանի ահան  
Պատկերենու զարդարումի,  
Զոր ապրեցաւ մարմինն իր խելին:

Ըզզաց նորէն ցան ահանոր  
Ապրուներուն,  
Հեռունիւրէն իրէն դարձող,  
Առ սարս ձեռն ուրժի սանին,

Որդիկելու ոստումն ամուռ

Կուրծելն իր զուրա:

Կալաշի փակ

Ճափրակներէն գուրս քափրըփող

Թերթերու պէս,

Ան կը չափէր դեռ չընանցած

Ըղձանիներու կերպառն անհուն :

Որբա՞ն զովտիկ

Ու ժանիկնակ են երազներն

Մեր օրերուն,

Եռյիխոկ ժամուան չըրքոնիներուն :

Չըզողութեան մէջ ըրրըրունն,

Երժեց աչերն իր ծանրացած,

Պատրուսկու կրպչոնն ըեւերն

Մըղձաւանչչին :

Յաւ կար սրտին, ունից էր բարակ,

Սըլես ժառանձ մեսախի ըել :

Մարդն է զազան ու աճարիչն,

Երէկ, այսօն ու յարիտեան,

Կը խորհիւ ան,

Ու ժամանակն անհուն կըսան

Անիրներու :

Եւ կը յիշէր սալմոներզոնն,

Սուրբեր նազար,

Պատմունանին մէջ արխոնս,

Յեսոյ սըրբուած,

Գերեզմանի իրենց մուտինն,

Արցունիներու և զրդչումի

Աւազանին մէջ աղամանդ :

Խոսն աւելի երջանիկ է,

Քան սիրս մարդուն, կը խորհիւ ան,

Ամէն նախոյ, արցունի, կըրակ,

Առու արեան,

Երակներէն մեր բոլորին :

Անցեալն ամբողջ երգ էր անհուն,

Ականչներուն այդ նէլ կընոց,

Սուրբ բերնով վարդեր նազար,

Անիրներու կարմիր դաշտին :

Մահուան ըուրբին՝  
Գեռ կը ծորէր անոր ծոցէն  
Բոց ու երազ,  
Կը վառէր լոյս ըստիներուն։

Ու կը լրսէր ձայնի թեւով,  
Պատզամն անսուս ժամանակին.  
— Ուլ կը մորքէ իր հոգիի  
Սուրբ աղաւնին,  
Պիտի կըրէ իր կուրծին տակ  
Գորտեր հազար,  
Ացերն անոր պիտի ըլլան,  
Կարիններու եւ օձերու  
Պիղծ անկողին։

Թափիլի ըզզաց ան իր մէջէն,  
Ասկորներն իր,  
Այնան ուժգին սարապին անոր  
Չայնին մէջէն.

Աւզեց նըշալ, բայց չըկրցաւ,  
Կըղպուեր էին ըրբուններն իր։

Գարձեր էր ես Մայր Յիսուսին,  
Արոն գլւմէն խաղաղութիւն  
Ու զըրութիւն,  
Ծառալեցաւ իր հոգիին,  
Գարձընելով յուն կըրկին  
Ամենօրեայ երազն իր հին,  
Թէ իր մեղմին,  
Օր մը ներում ըլլար պիտի,  
Զի ճանչցած էր ցաւն ամենուն,  
Ամենուն պէս,  
Երբ սառապեր էր ու սիրեր։

Խաղաղութիւն մանինին մ.ջ  
Ազօրահիւս,  
Տագնապ, կըրակ, հանոյք, արցունիք,  
Ինչ որ կընոչ մարմինը նէք,  
Կը հարածէ լըման կէս դար,  
Հիմա իմիկեր էր եւսէն,  
Ներում զըսած այդ խեղն կընոչ։

ԵՊ.ԽՎ.Ա.ՐԴ